


ԱԵԼ ԲԱՐ



2012 442

229m2

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ ԶԵԳՇՈՅ ԾՕՎԱՌ ԸՆԹԵՐՑ. ԸՆԿ.-ԵԱՆ

ՌԻՐ ԱՅՍԳԷՍ

Մէկ յանդիմանութիւն մէկին՝ կամ արդարապահանք մը միւսէն, հետեւա՞նքը... չատ տըր, պատրաստ է իր ոտքի փոշին թոթուելու եւ

Եթէ հաւատք չկայ այն գործին ու նպատակին
հանդէպ, որ մերը ըրած ենք եւ որոշած ամէն գնով
իրագործել, ինչո՞ւ պարապ ժամավաճառութիւնը,
ինչո՞ւ անհարկի սիրտհատնումը, ինչո՞ւ տաժանքը
եւ տքնութիւնը:

Կամ մէկ մարդու պէս մեր մկանունքը պրկած չործին փարինք անշահախնդրօրէն, եւ կամ փակենք հաշիւը ու վերջ տանք սա «խանութեան»:

Յայտնի է թէ այսպէս կէս սիրտ գործունէութեամբ ու կաղ քայլերով տեղ չենք կրնար հասնիլ:

Ո՛ւր այսպէս...:

ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ ՄԸ

Եթէ մէկը ուզէ ուշի ուշով յետադարձ ակնարկ մը նետել մեր հայրենակցական, վերաշինական եւ կամ այլ գործերուն վրայ, աներկբայօրէն է՝ն ուշադրաւ դէպքը, — մեզ չահազդողով ըսել կ'ուզեմ, — Շիքակոյի մէկ քանի անարժան Զնգուչիներու ստորին եւ նոզկալի արարքը պիտի գտնէ:

Շատ խօսուած, գրուած ու վիճարանութեանց նիւթ եղած այդ շարաւոտ վէրքը միշտ ալ մեր միտքերը կը զբաղեցնէ, մեր խօսակցութիւններուն առանցքը կը կազմէ եւ յաճախ ատաղձ կը մատակարարէ վերաշինացի թշնամի եւ դժգոհ խմբակի տղերց անհիմն, կեղծ եւ յերկարածոյ խրճրճանքներու կրկնումին...:

Այո՛, Շիքակոյի մեր «խելօք»ները համախոհներ ալ ունին: Համախոհ համակիրներ՝ որոնք յայտնապէս նոյն առիւթեան մաղձով թունաւորուած են:

Արդարեւ, արդիական ըմբռնումներով զարգացած երկրի մը մէջ կ'ապրինք, ուր մարդիկ չեն ամչնար ինքզինքնին էտվըրթայք ընելու համար դիմել ամենատարբեր, ստորին եւ խաբեպատիր սաղբանքներու: Կը բաւէ որ մամուլը իրենցմով զբաղի:

Շնորհաւորութիւններս ձեզ, հայրենակիցներ, մեր այդ ընտրած ուղիին համար: Ի՞նչ փառաւոր եւ սքանչելի գործ: Մարդ կը ստիպուի զմայլիլ եւ հիանալ՝ ի տես ձեր այդ ձեռք բերած ապշեցուցիչ յաջողութեանց: Երանելի էակներ էք, որ ձեզմով կը զբաղեցնէք նոյն խակ Ամերիկայի դատարանները???:

Ե՛ր, «դրամը տուողը՝ կը նուազէ սրինդը»:

Երեւակայելու պէտքը չկայ... երբ մէկը մոլութեան մը գոհն է՝ չի զգար... բայց իրեններն են որ պիտի տառապին նոյն մոլութեան հետեւանքէն: Գուշակելու պէտքը կա՞յ...: Ափսո՛ս:

* * *

Երկրորդ նշանակելի եւ յիշատակելի դէպքը՝ Զնգուչի վերջ. մասնաճիւղի մը կազմութիւնն է ի Ֆրէզնօ:

Սրտանց կը բաղձամ որ Քալիֆօրնիայ տնտեսականը բարեկաւուր եւ Ֆրէզնօն իր նախկին համբաւին արժանացնէ ինքզինքը:

Ֆրէզնօն լայնօրէն պիտի բանայ իր սրտին հետ նաեւ իր քսակը՝ սատարելու Նոր Զնգուչի կերտելու սրբազան գործին:

Սրտաբուրդի եւ անկեղծ մաղթանքներս այդ առթիւ: Եւ դուռն ալ, սիրելի ընթերցող, եթէ կ'ուզես մասնակից ըլլալ իմ մաղթանքներուս՝ ի նպաստ մեր այգեպան հայրենակիցներուն, ըսէ՛ Ամէ՛ն:

* * *

Մեր Սան Ֆրանչիսկոյի հայրենակիցներն ալ սանկ տեսակ մը մեղուաջան աշխատութեան լծուած են:

Սան Ֆրանչիսկոյի եւ Օքլընտի մեղուները վայրի են... զանոնք ընտելացնելու եւ փեթակի մէջ համախմբելու համար՝ վարպետ ու խնամոտ ձեռքերու կարիքը կայ:

* * *

Երկու խօսք ալ մեր «զարգացած», «բանիմաց», «կըր-

թուած», «Ամերիկանացած» եւ «ինտելիգենտ» պարոնիկներուն, որոնք բան գործ բրած են ամէն ինչ խորժակու եւ մէն ինչի վրայ պակաս մը գտնելու սնամտութիւնը: Խոսք կ'ուղղեմ մեր քրոնիկօրէն դժգոհ եւ քինախնդիր քննադատներուն:

Այս մեր պարոնիկները ոչ մէկ սէնթով եւ ոչ մէկ աւթի թիմով կ'ուզեն օժանդակել՝ նոյն խակ չեն ուղեր համարանքով արտայայտուիլ ի նպաստ վերաշինացի, այլ որ ժլատ են...:

Պարզապէս չեն ուղեր սատարել, ոչ մի կերպով, վերաշինացի առաջադրած ծրագիրներուն յաջող ելքին, ընդհակառակը՝ կը ձգտին անխնայօրէն հարուածել, քայքայել ու տապալել: Այս նոյն անձերն են, որոնք առիթ խակ փախցնելու մատնացոյց ընելու վերաշինացին՝ իր այս ցաւերը ամօքելու պէտքը:

Հայրենակիցներ, քննադատներ չինելու համար եւ թէ քանդելու: Քննադատներ անկեղծ ոգիով, անպառ եւ ուղղ ըմբռնումներով: Այլապէս զիրար հասկնալու անկարող պիտի ըլլանք:

Արդարեւ, հայրենասիրական ի՞նչ դեղեցիկ գործ, մի կողմէն զլանալ ամենադոյզն օժանդակութիւն վերաշինացին, եւ միւս կողմէն պահանջել որ ան Պէյրութ, Հալէպ, Մարսէյլ եւ այլուր թշուառութեան մագիլներուն մէջ զլարուող մերիկներուն օգնութեան փութայ առանց յապտման...:

Հայրենակիցներ, քիչ մը խիղճ ունենանք եւ տրամբանել սորվինք: Եթէ կը զլանանք մեր լուծմանը, դէ՞ք ու մնանք ճշմարտութիւնը խորժակէ: Եթէ չենք ուղեր կամ ի վիճակի չենք գործնականապէս մեր մասնակցութիւն բերելու՝ սորվինք համակրանքով արտայայտուիլ ի նպաստ մարդասիրական եւ բարեգործական կազմակերպութիւններու: Անհաշտ քննադատութեանց դիմելէ եւ եզրակացութեան յանգելէ առաջ, անհրաժեշտ է յետադարձ ակնարկ մը նետել իրերու եւ իրողութեանց վրայ:

Յ. Յ. ՄԱՆՈՒՄՅԱՆ

Ինկլիւսայն, Քալիֆ., Օգոստ. 30, 1929

ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ ՄԵՐ ԱՊՐԱԾ ՕՐԵՐԷՆ

Յաղթական Արարայի տասնեւմէկերորդ տարեկան Ամէն տարի Սեպտ. 19ին հոգիս կը խայտայ, սիրտս կ'ալ վերյիշելով այն ափ մը քաջ նահատակները, որոնք Արարայի բարձունքին վրայ իրենց արիւնով մկրտեցին յաղթանակով: Արտասուածութեամբ աչքերով փորեցինք անոնց մէծ քրեղմանը եւ յարգանքով ու երկիւղածութեամբ հոն դեպքեցինք 21 նահատակ հերոսներու մարմինները, որոնց հետ մեր սիրելի Զնգուչի քաջերը՝ Մարտիրոս Պապապետ Մլքսէթ Զանոյեան: Իսկ Պօղոս Տըրրքճեան մահացու պով վերաւորուած՝ հիւանդանոց փոխադրուած էր:

Ճակատագրական կոիւէն վերջ երկու օր եւս մնաց մեր գէնքի ընկերներուն անշուք գերեզմանին մօտ՝ զինուորներու ինքնամփոփման եւ մեկնումի պատրաստութեան մար:

Ճաշէն վերջ ամէն կողմէ կուգան Զնգուչիներ հաւաքուին մեր վրաններուն տակ: Անմիջապէս խօսաթիւնը կը դառնայ մեր երկու գոհերուն եւ վերաւոր Պօղոս Մլքսէթի: Պէտք էր ամէն կերպով տեսնել մեր վտանգալից թշուառ մը մատնուած հայրենակիցը. այս էր օրուան զախօսը: Գործիւ բերմամբ կը յուսայի թէ պիտի կրնամ

տոնութիւնն առնել լուրի հիւանդանոցը երթալու, ուր կը մը-
նար հէք Պօղոսը, եւ այսպէս ալ խոստացայ տղայոց: Ասոր
վրայ Աւետիս Տըրըքճեան, որ կողքին կանգնած էր, ստիպո-
ղաբար խնդրեց որ ինք եւս ընկերակցի ինծի:

Քանի մը վայրկեան վերջ, քայլերս ուղղած դէպի մեր
դռնաբացակի հարկերադետին վրանը կը քայլէի: Հազիւ ներս
մտած ու բարեւած էի, հարկերապետը ըսաւ թէ աղէկ որ ե-
կար: Գնա սարժան մաժորդին որ քեզի հինգ եղկալտական ոս-
կի տայ, որպէս զի վաղը առաւօտ Բամլէ երթաս զինուորնե-
րուն պտուղ, բանջարեղէն եւ ծխախոտ բերելու համար, կա-
ռապանին հետ միասին ուրիշ զինուոր մըն ալ իբրեւ օգնական
առնելով: Չիշտ նոյն միջոցին սարժան մաժորդը ներս մտաւ
կարգ մը թուղթեր ի ձեռին, որոնցմէ օրինակ մը ինծի տուաւ
եւ բացատրելով ըսաւ թէ քանի մը օրէն դէպի Պէյրուէթ պիտի
մեկնինք: Յետոյ ինձ յանձնեց հինգ եղկալ. ոսկի, վաղուան
գնումները ընելու համար: Ուրախութիւնս մեծ եղաւ այս
անակակալ յաջողութեան ի տես: Արագ քայլերով դէպի վրան
կը վերադառնայի, հրէ յանկարծ դիմացս ցցուեցաւ Աւետի-
սը, որ ինծի կը սպասէ եղբւր: Հաւաստեցի անոր թէ ամէն
ինչ լաւ է եւ վաղը առաւօտ պիտի երթանք հիւանդանոց:

Յաջորդ առաւօտ առաջին մարդը որ տեսայ Աւետիսն
էր: Ըսաւ որ դիշերը բնաւ չէր քնացած, նոյնպէս շատ կա-
նուխ անկողնէն հանած էր մեր կառապանը եւ այժմ ամէն
ինչ պատրաստ էր: Քիչ մը քարքարուտ ճամբաներէ անցնելէ
վերջ ինկանք շիտակ ճամբան եւ մեր կարծածէն աւելի շուտ
հասանք Բամլէ ըստած դիւղը: Հոս շուտով դնեցինք բան-
ջարեղէն, ձմերուկ, խաղող եւ բոլոր մեր պէտքերը ու ուղ-
ղուեցանք դէպի Լուղ, ուր հասանք քառորդ ժամ յետոյ:
Հիւանդանոցը կը բաղկանար քանի մը տասնեակ խոշոր վը-
րաններէ, որոնք լարուած էին աւաղին վրայ: Ներս մտանք
փուշէ երկաթ թելերով շինուած անցքէ մը եւ առաջին առի-
թով հանդիպեցանք ծանօթ լէգէոնական երկու վիրաւոր
զինակիցներու, որոնք արեւուն առջեւ նստած էին. սիկարէթ
հրամցուցինք անոնց եւ իրենց վէրքերուն մասին խօսեցանք,
անոնք ալ փոխադարձաբար հարցումներ ըրին մեռելներու
եւ մեր ո՛ւր մնալու մասին: Պատմեցինք որ քանի մը օրէն
Պէյրուէթ պիտի մեկնինք: Ասոնցմէ իմացանք թէ ուր կըր-
նանք գտնել Պօղոս Տըրըքճեանը: Գացինք հոն եւ դարձեալ
հանդիպեցանք հայ զինուորներու: Եաղուպ էկիւնեանի մի-
ջոցա գտանք Պօղոսին պառկած տեղը: (Ըսեմ որ Եաղուպ
էկիւնեան եւս Արարայի ճակատամարտի պահուն ոտքէն վի-
րաւորուած եւ Լուղի հիւանդանոցը փոխադրուած էր, վէր-
քերը բարեբախտաբար թեթեւ էին):

Մեզի ծանօթ կայտառ Պօղոսը չէր մեր տեսածը, այլ
տեսակ մը կենդանի դիակի մը կերպարանքը առած էր: Հա-
զիւ կրնար խօսիլ, ստիպուած էր շարունակ մէկ կողմին վրայ
պառկիլ, քանի որ ձախ կողմը մեծ բացուածք մը ունէր՝
չբախնէլի կտորէ մը պատուում: Յայտնի էր որ շատ արեւն
կորսնցուցած էր: Ամէն անգամ որ իրեն խրախուսական
խօսքեր կ'ըսէինք, կը պատասխանէր. «Ինձմէ ալ յոյսերնիդ
կտրեցէք»: Յաւ դրաց երբ իմացաւ Պատկեանի եւ Ձանոյեա-
նի մահուան գոյժը: «Ա՛խ, այս սրտիս մէջ կրակ կայ, պաղ
բան մը տուէք, ի՛նչ կ'ըլլայ», կ'աղաչէր: Իր հօրեղբորորդին
Աւետիսը, որու սիրտը կտոր կտոր կ'ըլլար ի տես այս սըր-
տածմիկ կացութեան, յայտնեց որ դուրսը կառքով ձմե-
րուկ ունինք, երթամ բերեմ որ պաղ պաղ ուտես: Պօղոսին
աչքերը բացուեցան կարծես երբ պաղ ձմերուկին անունը
լսեց: «Ա՛խ, հոգիդ պաքնեմ ամուղլի, ո՛ւր է շուտ դնա եւ
բեր»: Գիտէի որ այդ կարգի հիւանդներու ոեւէ բան կերցը-
նել վնասակար է, ուստի ուղեցի նախ հիւանդապահ տես-
նել. այս վերջինը խիստ կերպով յանդիմանեց մեզ՝ երբ լը-

սեց մեր մտադրութիւնը եւ մենք ստիպուեցանք բաժնուիլ
Պօղոսէն առանց կարենալ յարգելու մեր վերջին խոստումը:

Երբ քէմը հասանք՝ պատմեցինք Պօղոսին վիճակը մեզ
չըջապատող հայրենակիցներուն:

Իսկ քանի մը օր վերջ ճամբայ ելանք դէպի Պէյրուէթ,

դէպի մեր ցանկալի Կիլիկիան:

Ի՛նչ սքանչելի օրեր... եւ ի՛նչ հիասթափութիւն՝ յե-

տոյ...:

Ա. ՄԻՆԱՍԵԱՆ

Ռէպ. Նիւ Եորք, Սեպտ. 1929

ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԽՆԴԻՐ ԵՒ ԹՈՒԱՀԱՄԱՐ

Լէյպըր Տէյխն 45-50 հայրենակիցներ հաւաքուած էին Տէր եւ Տիկին
Ա. Ս. Սըրըմեանի բնակարանը: Ներկաներուն մէջ կային Օրլընտէն Պո-
յաճեան եղբայրներ եւ ձէպեաններ:

Օրուան խօսակցութեան նիւթն էր հայրենիքն ու հայրենակցութիւնը.
նիւթ մը որ լրանալիք ու վերջ չունի մեզ համար: Ներկաներէն շատեր
թէեւ չուրջ 35-40 տարիներէ ի վեր Ամերիկա կը գտնուին, բայց ցարդ
վառ պահած են իրենց հետաքրքրութիւնը հայրենակցական գործերու
չուրջ եւ «Ծօվառ»ը ծայրէ ի ծայր կը կարգան մեծ հետաքրքրութեամբ
ու իրենց անձանօթ խնդիրներու մասին լուսարանութիւն կը խնդրեն
դիտողներէ: «Ծօվառ»ի այս հետաքրքիր ընթերցումէն էր որ ծաղեցուն
երկու հարցեր: Առաջին, անուններու հարցը, թէ ինչո՞ւ «Ծօվառ»ի մէջ
կը հանդիպին իրենց անձանօթ շատ մը անուններու: Անուան փոփոխու-
թիւններու մասին դիտողութիւն մը չունին, բայց կը խնդրեն որ, իրենց
հետաքրքրութիւնը զոհացնելու համար, «Ծօվառ»ի մէջ երեւոյցներ չիշեն
նաեւ իրենց բուն իսկ անունն ու մականունը, որ ամէնքին ծանօթ է, եւ
արդէն բոլորս ալ ունինք այդպիսի անուններ: Ասիկա մեզ աւելի պիտի
մօտեցնէ իրարու եւ սերտ յարաբերութիւն մը ստեղծէ մեր միջեւ:

Երկրորդ հարցը մեր թուահամարն է, որ նոյնպէս «Ծօվառ»ի հե-
տաքրքիր ընթերցումէն ծագեցաւ: «Ծօվառ»էն կ'իմանանք որ ամէն ան-
կիւն Ձնգուլցի կայ ու Ձնգուլցիի ձայն կ'ըլլէ ամէն կողմէ, սակայն
բնաւ ստորջ տեղեկութիւն չունինք թէ՛ ներկայիս վերադրող Ձնգուլ-
ցիներու որոշ թիւը քանի՞ է եւ ո՞ւր կը գտնուին, ո՞րքանը ամուսնա-
ցած եւ զաւակներու տէր են եւ ո՞րքանը ամուրի:

Վերջապէս, ներկայ եղող բոլոր հայրենակիցներու բաղձանքը եղաւ
խնդրել թէ՛ «Ծօվառ»ի Վարչութեանէն եւ թէ Ձնգուլ վերջ. Միւլթեան
Կեդրոնէն, որ ջանան կերպով մը զոհացում տալ Տէր եւ Տիկ Ա. Սըրըմ-
եանի տան մէջ հաւաքուող այս հայրենակիցներու բաղձանքին:

Պնդրել կարծուածին չափ ալ դժուար չէ: Եթէ պատկան մարմինը
պաշտօնապէս դիմում ընէ կամ ամէն ուր որ Ձնգուլցի կայ, հոն մէկ
կամ երկու հոգի նշանակէ զործը հետապնդելու համար, շատ դիւրաւ կա-
րելի պիտի ըլլայ ի դուրս հանել զայն:

Կ. Ս. ՍԱՐԳՍԻԱՆ

ՉԵՂՈՒՇՅՈՒՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԷՆ

ՄԱՐՍԷՑԻ.— Օգոստ. 24ին տեղի ունեցաւ պատկազրութիւնը քննիկս
ընդ Պրն. Զ. Ղազարոսեանի: Պատկի խորհուրդը կատարուէն յետոյ,
ժողովուրդը առաջնորդուեցաւ սրահ, ուր մասնաւոր պատրաստութիւն
տեսնուած էր: Հայրենակից Պրն. Միհրան Մըլլիեան իր նուագախումբով
վեղեցիկ փայլ մը տուաւ հարսնիքին: Ձնգուլցի խմբադուրին առաջնոր-
դեցին Պրն. Վարդան Վարդանեան եւ Մանուկ Միւլթեան:

Կարգաւեցան շնորհաւորական հետագիրներ, որոնք ըրկուած էին
հետեւեալ հայրենակիցներէն.— Ե. Թիւրքյան, Պ. Պոսեան, Պ. Թիւ-
րոյեան եւ Պ. Ռաշոեան, բոլորն ալ վալանսէն: Հանդէսը կէս դիշերէն
յետոյ վերջացաւ, հարս ու փեսան մեկնելէ առաջ վեղեցիկ խրատական
մը խօսեցաւ մեր պաշտօնական հայրենակիցը, քարոզիչ Պրն. Սալաւաթ
Գուլուճոյեան, եւ ծափահարուեցաւ ներկաներէն: Իմ խորին շնորհա-
կալութիւնս կը յայտնեմ բոլորին:

*** Հայրենակից Տէր եւ Տիկին Յակոբ (Եաղուպ) Էկիւնեան մանչ
զաւակ մը ունեցան: Մեր խնդակցութիւնը կը յայտնենք եւ աչքը կը լու-
սենք բոլոր աղջական բարեկամներուն:

*** Ֆիլատէլֆիոյ մեր հայրենակիցներէն Պրն. Պետրոս Պոսեան քա-
ղաքս ժամանելով երեք օր մնալէ յետոյ մեկնեցաւ Վալանս: Բարի դա-
լուստ եւ միանգամայն յաջողութիւն կը մաղթենք իրեն:

*** Օր. Աստղիկ Եօթուկան դպրոցի իր առաջին շրջանը աւարտեց փայլուն յաջողութեամբ եւ ծափահարուեցաւ 1000 է աւելի ներկաներէ, երբ կրկին անգամ բեմ հրաւիրուեցաւ արտասանութիւնը դարձեալ ըսելու:

Պ. ՏԱՐՂՈՒՆԵԱՆ

ՇԻՔԱԿՈ.— Տէր եւ Տիկին Պ. Եայլաեան, որ ինքնաշարժով արեւելեան նահանգները պտտողի ելած էին՝ մայր Գաղեանի հետ միասին, քաղաքս ժամանեցին Սեպտ. մէկին: Բարի գալուստ կը մաղթենք:

*** Տէր եւ Տիկին Կ. Գուլումեանի զաւակը Յակոբ, որ ինքնաշարժի արկած մը ունեցած էր, բոլորովին ապաքինած է: Մեր խնդակցութիւնը կը յայտնենք: Նոյնպէս Պրն. Գուլումեանի աներորդիներուն Գալիֆօրնիայէն քաղաքս ժամանելուն առթիւ բարի գալուստ կը մաղթենք:

*** Տէր եւ Տիկին Յ. Կարապետեանի փոքրիկ աղջիկը իր հիւանդութենէն ապաքինած է: Մեր խնդակցութիւնը կը յայտնենք:

ԼՐԱՏՈՒ

ՍԵԼՄԱ.— Սեպտ. 15ին, Սր. Պաշի Տօնին առթիւ, Հայրենակիցներ Գասպար, Եաղուպ Ամու, Ա. Տաղտիկեաններ, Յ. Քէօսէեան, Կ. Յալուեան եւ Սըրըմեան եղբայրներ բոլորն ալ իրենց ընտանիքներով Հաւաքուած էին Պրն. Պաշտուր Ս. Սըրըմեանի այգին, անոր անուան տօնը շնորհաւորելու մոմերով, եւ երկար օրեր մաղթելու:

Տէր եւ Տիկին Պաշտուր Ս. Սըրըմեան իրենց կարգին, հիւրերը լաւադրոյն ընդունելու համար կրակին վրայ կարմրեցուցած էին լման դառ մը եւ Հայթաթած էին բոլոր միւս պէտքերը: Հայրենակիցներ Հաւաքուած երկար սեղաններու շուրջ, ճաշեցին համեղ գառը եւ վերջիւցին երկրի հին անուշ օրերը: Այդ իրիկուան մթնոլորտը իսկապէս որ ներշնչում մըն էր Հայրենասիրութեան:

Այս գեղեցիկ ճաշէն յետոյ, Լեւոն եւ Յրէտի ներկաները զուարճացուցին իրենց նուազով: Յիշելու արժանի է Տիկին Մարիամ Պ. Ս. Սըրըմեանի յոգնաշան աշխատութիւնը, որմէ բոլորն ալ դուժ մնացին:

Ներկաները մեկնեցան ուշ ատեն իրենց հետ տանելով սէր եւ Համակրանք:

ՃԱՆ

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ.— «Ծօլառ»ի անդամներէն Տէր եւ Տիկին Յ. Ապըղէթեանի փոքրիկին Մարտիրոսի մկրտութիւնը տեղի ունեցաւ Սեպտ. 7-ին, իրենց ընտանիքին մէջ: Մկրտութեան սուրբ խորհուրդը կատարեց քաղաքիս հովիւ Արթ. Տէր Վահան Քհնյ. Կիւտալեան, կնքահայրութեամբ Տէր եւ Տիկին Գ. Թէլլոյեանի: Մկրտութենէն յետոյ Տէր Հօր աւուր պատշաճի խօսքերէն վերջ ներկաներ բոլորուեցան ճոխ կերպով պատրաստուած սեղանի մը շուրջ եւ վայելեցին լաւ ժամանց մը, արեւելեան նուազով միասին:

«Ծօլառ»ի կողմէ զրկուած էր զեղեցիկ ծաղկեփունջ մը: Ներկայ հանդիսականներ եւս եկած էին իրենց նուէրներով, որոնք մէկիկ մէկիկ ցուցադրուեցան: Տէր եւ Տիկին Յ. Ապըղէթեան իրենց սրտառիկ շնորհակալութիւնը յայտնեցին բոլորին ալ:

Ներկաներ ուշ ատեն մեկնեցան՝ մաղթելով արեւաւորութիւն փոքրիկին եւ երջանկութիւն ծնողաց:

Այս առթիւ «Ծօլառ»ի կողմէ մեր խնդակցութիւնը յայտնելով՝ կը մաղթենք որ փոքրիկը մեծնայ հայկական բարեմասնութիւններով օժտուած եւ օր մը օղտակար հանդիսանայ իր համայնքին: Աջքը լոյս նաեւ Մինաս Աղօրը եւ միւս բոլոր ազգականներուն:

ՀԱՆԴԻՍԱԿԱՆ

ՇԻՔԱԿՈ

ՇԻՔԱԿՈՅԻ ՄԱՆԱՃԻԻԼԻՆ ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍԸ.— Ծնգուշի վերջ. Միութեան Շէքալոյի Մանածիւղին դաշտահանդէսը տեղի ունեցաւ Սեպտ. 1, Կիրակի ամբողջ օրը, Ֆօրէք Փրիզըրվի մէջ:

Օդին պայծառութիւնը եւ Չնդուշիներու յատուկ դաշտահանդէսը խուռն բաղմունքի մը քաշած բերած էր դաշտավայրը: Վստահ ենք որ հանդիսականներ զեղեցիկ ժամանց մը վայելեցին այդ օր, քանի որ անոնց բարոյական եւ նիւթական զոհողութիւնը խիստ զնահատելի եղաւ եւ Միութեան արհաւիրքից մօտ 200 տղարի դուռ լաւ մը, որուն համար մեր մասնաւոր շնորհակալութիւնը կը յայտնենք բոլորին ալ:

Գնահատութեան արժանի է Պրն. Պ. Եայլաեան, որ թէեւ գէպի Պոսթըն, Նիւ Եօրք եւ Ֆիլադելֆիա իր ինքնաշարժով ըրած պտտուէն ճիշտ այդ օր ուղղակի դաշտահանդէս հասած եւ շատ յոգնած էր, անմիջապէս ձեռնարկեց չիք գէպապի պատրաստութեան, եւ երբ զովացուցիչներու ու այլ պիտոյներու սկսած ունեցանք, ան առանց տրտնջելու եւ սիրաբար քաղաքէն դաշտավայր փութացուց ինչ որ պէտք էր: Իսկապէս զնահատելի զոհողութիւն մըն էր Պ. Եայլաեանի ըրածը, որ շատ քիչեր միայն կը յօժարին ընել: Պրն. Պ. Եայլաեան, իր շնորհալի Տիկինը եւ մայր Գաղեան միշտ ալ ինքզինքին պատրաստակամօրէն նուիրած են Միութեան գործերուն:

Նոյնպէս մեր շնորհակալութիւնը կը յայտնենք Պրն. Պետրոս Աղանաւորեանի, որ սիրաբար կերպով պատրաստեց Չնդուշի քիւֆքան,

ՆՄՈՅՇ ՄԸ ԱՄԵՐԻԿԱ ԾՆԱԾ ԶՆԳՈՒՇՅԻՆԵՐՈՒ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԻՅՆ



ՄՐԳՈ, ԳՕԳՕ ԵՒ ՓՕԼՕ

Այս լուսանկարուած սերունդի փոքրիկները Շէքալոյի մեր Հայրենակիցներէն Տէր եւ Տիկ. Պ. Եայլաեանի երեք մանչերն են, — Մրգոն, Գօգոն եւ Փօլոն: Տէր եւ Տիկին Պ. Եայլաեան կը հաղորդեն «Ծօլառ»ի, թէ իրենք պիտի չանան որ իրենց զաւակները որքան Ամերիկացի նոյնքան Հայ մեծցեն:

Գեղեցիկ ու աւուղ մանչեր, եւ լաւ դաղափար ծնողաց: Յաջողութիւն իրենց:

ՇԻՔԱԿՈՅԻ

Ծ Ա Ն Ո Ւ Յ Ո Ւ Մ

Հալէպէն Պրն. Մանուկ Փուսուկեան կը հաղորդէ «Ծօլառ»ի վարչութեան, թէ իր հեղինակած «Դրուադներ Չնդուշի Անցեալէն» գրքովը արդէն իսկ լոյս տեսած է եւ մօտեւս պիտի զրկուի բոլոր Հայրենակիցներուն:

«ԾՕՎԱՌ»-Ի ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

այնպէս որ զայն ուսողներ զովասանքով խօսեցան եւ շատեր ալ զըրկուեցան անկէ անմիջապէս լրանալուն պատճառաւ: Հետեւեալ բոլոր զրկուողները եւ միշտ փնտռողները իրենց ախորժակը թող պահեն յաջող տարուան դաշտահանդէսին՝ առատօրէն ճաշակելու:

Մեր շնորհակալութիւնը նաեւ Տէր եւ Տիկին Յ. Խոհարարեանի, Տիկին Տիրուհի Բունեանի եւ Տիկ. Աստղիկ Վարդանեանի, որոնք իրենց աշխատակցութիւնը բերին դաշտահանդէսի յաջողութեան:

Մասնաւոր շնորհակալութիւն նաեւ մեր երկու քաջաբողջ կոփամարտիկներուն — Նշան Տօղուղեանի եւ Վարդանի — որ իրենց կոփամարտութեամբ թէ՛ ներկաները հետաքրքրեցին եւ թէ՛ կողիկ զուարթ մը ապահովեցին մեր Միութեան:

ՆԵՐԿԱՅ ՄԸ

Նիւ ԵՈՐԲ.— Կ'իմանա՞ք որ Լէյպըր Տէյի օրերուն Շէքալոյի մեր Հայրենակիցներէն Պրն. Մարգար Երմոյեան Նիւ Եօրք եկած է գիւղերով եւ յաջող դիւրեւան կառախումբով կրկին վերադարձած է Շէքալոյ: Թէեւ մեզի անծանօթ է պատճառը (որ կարեւոր կը նկատուի) այս ճամբորդութեան, այսու հանդերձ բարի գալուստ եւ ողջութիւն կը մաղթենք մեր Հայրենակիցին:

ԼՐԱՏՈՒ